



ԲԱԶՄԱՎԵՊ

ԺԹ ՏԱՐԻ, ԹԻՒ 5

1861

ՄԱՅԻՍ 1

Ա. ՌԱԿԱԽՈՍ ՍԵՐՈՎԸ ԲԵՆ (Տես երես 33)

Թ

Հատոցումնի:

Իմէն բանտ գացողներն եղեռնաւոր ու անօրէն չեն: Ուարդիկ են օրէնքն հաստատողները, մարդիկ են դարձեալ օրէնքն 'ի գործ դնել տուողները. հետևաբար կարելի է սխալին կամ խառնին: Հանցանք մը որ ըլլուի, յանցաւորը մէկէն չփանուիր. և եղեռնը անպատիժ չժողլու համար, արդարութիւնը բանտէ զանոնք ալ որոնց վրայ կասկածի կ'երթայ. բայց երբ քննելէն ետքը անմեղութիւնը յայտնուելու ըլլու, կ'արձըկէ և նորէն կը խառնէ մարդկանց մէջ:

Ուրեմն պատճառ չունինք այս դժուաղղներուն ծուռ աշխով նայելու. և թէ որ դու, պատանեակ, այսպիսի մէկու մը հետ գէշ կերպով վարուիս որ ըստ ինքեան իր յանցանքը այն միայն եղած ըլլայ որ անմեղաբար բանտ դրուերէ, զինքը կը նախատես, և դու ալ

բան չգիտցող կ'երևնաս: Ո՞իթէ չիսուս չքանտուեցաւ ու չդատապարտուեցաւ: Այս եղկելիներս որ նեղութիւն քաշած են, ուրեմն արժանի են արգահատանայ, և ձեռքէդ եկածին չափապարտական ես իրենց կրած նախատինը վերցընելու վրաներնէն:

Տեղ տեղ սովորութիւն կայ որ բանտէն անմեղ ելլողին հասարակաց պատիւ կ'ընեն, իրեն եղած անարդանքը չնծնիւ համար: Անգամ մը Օսւիցերիոյ յանգագրի հովտէն անցնելու ատենս, որ Լումպարտիոյ սահմանակից է, տեսայ որ աւանի մը մէջ բանտը կը բացուէր, և երիտասարդ մը գուրս կուգար, որուն մեծարանքով ընկերակցութիւն կ'ընէին գատաւորներն ու տեղւոյն քաղաքապետը: Դալոր երկըրցիք հրապարակը ժողվուեր էին իրեն ընդունելութիւն ընելու համար. մէյմըն ալ ամբոխին մէջէն գեղեցիկ օրիորդներու խումբ մը զատուելով, անոնցմէ մէկը ազատեալ երիտասարդին գէմն ելլով՝ վարդ մը ընծայեց անոր:

| ՞՞նչ բան է աս . հարցուցի մէկուն : | ՞ ալ պատմեց ինձի որ այն երիտասարդին վրայ կասկած մը ըլլալով իբր թէ չուխայ գողցած ըլլայ խանութէ մը ուր որ ստէալ կ'երթայ եղեր, բռնուեր ու բանտուեր էր . բայց քննութեամբ իր անմեղութիւնն իմացուելով, երևան ելեր է ծշմարիտ գողը : Եթի որ ասանէ պարահար ճը իւ հանդըպի, աւելցուց բարեկամն, սովորաթի է որ երկրիս ամէնէն աշուոր աղջին աղտուելոյն առաջեւը է' երեւայ ու անոր ծաղիէ ճը է' ընծայէ իրեն եղած անդադասութեանը իուարէն :

Դիպուածով այն անգամուն գեղեցիկ օրիորդը ազատելցն նշանուածն է եղեր . ուստի երիտասարդը տեսնելով աղջիկն իր դիմացն ու յիշելով բանտին տառապանքները, պլուեցաւ խանդադատանօք իր սիրուհոյն վզին, և մէկտեղ միսիթարական լացի հեղեղ մը վազցուցին, որուն հաղորդ եղան հոն ներկայ գտնուողներէն շատը : Հյետոյ ծափահարութեամբք և ուրախակցութեամբք տուն տարին :

Աիրու ելաւ ու չէի կշտանար այս պարզ և ազնուական սովորութիւնը գովելէն . Շ աբթէ մը վերջը երկու սիրելիներն ամուսնացան իրարու հետ . և հիմա մէկտեղ առաքինօրէն ու գոհ կ'ապրին . ասոր համար ամէնքը կը յարգեն ու կը մեծարեն զիրենք :

Փ

Յովհաննես Հառարտ :

Ողորմութիւնս բազում առնէի և եղբարց իմոց . զչաց իմ ասյի քաղցելոց և զնորձ իմ մրկոց :

ՏՈՎՐԻԹ .

(Կրչնեալ ըլլայ միշտ քու յիշատակդ, ո հառարտ, վասն զի բոլոր ջանքդ ու խնամքդ եղան թշուառական բանտելոց խեղճ վիճակը լաւցընել :

Դայս մարդկութեան բարերարը ծնաւ յ Խնդգիա 1727 ն, և գէշ դաստիարակութիւն ունեցաւ, որով խորհելուն և

գործելուն մէջ միշտ արտառոցութիւն մը կը տեսնուէր վրան, ու մարմնով ալ նիհար էր : Ի այց ժուժկալութք ապրելով, ինքզինքը զսպելով ու բան սորվելու ետևէ ըլլալով, առողջութեան մէջ նորէն հաստատուեցաւ ու եղաւ կիրթ, առաքինի և բարեգործ :

1755 ին Խմենայն Արքոց տօնին օրը, զարհուրելի շարժ մը Խորդոկալի Խսապոնա մայրաքաղաքը կործանեց : Հառարտ լսելուն պէս այս ձախորդութիւր, մէկէն նաւ մտաւ օգնութեան հասնելու այնչափ մարդկանց՝ որոնք տնէ, հացէ ու ծնողքներնէն ալ զրկուեր էին . բայց Ճամբան Խնդգիոյ թշնամիներէն ըռնուելով, Դաղղիա գերի տարուեցաւ, ուր զրին զինքը նեղ ցած բանտի մը մէջ, ինչպէս են սովորաբար բանտերը, առանց օդ առնելու, լուսէ զրկուած, անզգամներու ընկեր, որոնք պղտի միսիթարութիւն մը, հանգստութիւն մը չէին գտներ . օրէ օր կը սաստկանար պատիժնին քան թէ կը թեթևնար :

Ծաերես իր տեղն ուրիշ մը այն նեղութեանց մէջ կամ կ'անկարգանար և կամ անբան կը դառնար . ընդ հակառակն հառարտ միշտ կ'որոճար մըտքին մէջ թէ ինչ կերպով կրնան բանտերն իրենց դառնութիւնը կակըղցընել ու աւելի օգտակար ըլլալ . Ո երջապէս ազատութիւն գտնելով, բոլոր կեանքը մաշեցուց մարդկանց, և մասնաւրապէս բանտելոց թշուառութիւնները պակսեցրնելու : Կեզութիւն քաշողն աւելի զիւրաւ կարեկից կ'ըլլայ, քան զայն որ ամենեւին վիշտ մը չէ ունեցեր . անոր համար թշուառութիւնն այս աղէկութիւնն ունի որ զմեզ կը լացցինէ : Հառարտ ստէալ կը պարտէր Խնդգիա, Խուլանտա, Գաերմանիա, Գաղղիա, Հողանտա, Խոտալիա, Սպանիա, Հանիմարգա, Շուետ, Լեհաստան, Ուստաստան, Տաճկաստան, ուրիշ բանի համար չէ՝ բայց եթէ դատապարտեալներն սփոփելու և տէրութիւններն համոզելու որ բանտերն ապահովութէ տեղ մը դարձրնեն, ուր չարք բարիներէն զատուած կենան, որպէս զի մարդկային

ընկերութիւնը անոնցմէ վնաս մը չկրէ .
բայց գտնան նաև բանտին մէջ կրօնից
միխթարութիւնն , աշխատանք մը որով
կարենան զբաղիլ և խրատուելուն օ-
գուտը :

Ծատ տեղ իր ջանքովն , և մանա-
ւանդ՝ Վամբիկոյ Ահացեալ Ա, ահանգաց
մէջ , բանտերու տեղ Ուղղութեան Տու-
ներ հաստատուեցան , ուր փոխանակ դա-
տապարտեալները չարչարելու , կը սոր-
վեցընէին իրենց՝ կարդալ , գրել , ա-
րուեստ մը , քրիստոնէական վարդապե-
տութի , և պատուով ապրելու կերպ :
Անձ մասը երբ կ'ազատին պատժէն , ի-
րենց աշխատութքը բան մը վաստրկած
կ'ըլլան , արհեստ կը գիտնան , կը զար-
դանան բարոյականի ուղիղ սկզբունք-
ներով , և կ'ըլլան առաքինի անձինք :

Այսչափ մեծ ճամբորդութիւն ընե-
լու և թշուառաց օգնութեան համար-
լու համար , Հառարտ կեանքը կը կար-
ծեցընէր . բնաւ չեր ուտէր միս , գինի
ալ չեր խմէր , ու հացով , կարագով և
գետնախնձորով կը շատանար . մեծ
խնջուք մը կ'ըլլար իրեն համար , երբ
մէկը հասուն համեղ պատւզներ իրեն
ընծայ խաւըրէր : Իր գութը անասնոց
վրայ ալ ցըցուց . խղձալով այն ձիերուն
վրայ որոնք իրենց առոյցութեան և ու-
ժովութեան ատեն առատութեամբ կը
կերակրուէին , և ծերութեան ատեննին
երեսէ կը ձգուէին , գետին մը զնեց ա-
նոնց համար , ուր ազատ կը գտնային ի-
րենց դարմանն ու Ճարակը :

Խշանէ մը հարցուելով որ ինչու ի-
րիկունները բնաւ հանդէսներու մէջ
ըմտնար , պատախանեց . Վասն չէ իմ
դարդու ընելով աւելի է ըստարձանամ , քան
մէ աշխարհիս Բոլը զբանիները վայլով :
Առջեն արձան կանգնել իրեն , բայց
ինքը երթէք չհաւանեցաւ , ու կը յորդո-
րէր որ արձանին ծախքին ստակը բան-
տելոց և աղքատաց բաշխեն :

Անչդեռ Հառարտ Տաճկաստան
ժանտախտէ բռնուողներուն կ'օգնէր ,
ահար տարաւ զինքն 1790^{ին} յունուարի
20^{ին} , ժառանգելով Մարտի բանդելոց
չեղ պատուանունը :

ԺԱ

Հետաքրքրութիւն :

Ի՞նչու կ'ամրչնաս , ով պատանեակ ,
չգիտցած բաներդ հարցընելու . ատ կեր-
պով բան չես կրնար սորվիլ , և զուրկ
կը մնաս բան գիտնալու համոյքէն , և
անհին քաղելու շահէդ : Վասկախօս Աե-
րովլէն կ'ըսէր որ հետաքրքրութիւնն նայը
է ուսանէլոյ . և կը նմանցընէր զայն ա-
խորժակին որ զիերասկուրը կը համովլը-
նէ և կ'անուշընէ : Ըափազանց հետա-
քըքըրութիւնը վնասակար է . ով որ ու-
րիշի գործքերը կը քննէ՝ անխելք է և
չարասիրտ . բայց չափաւորը քեզի կ'ա-
ռանորդէ խորհրդածելու չորս կողմէ
եղածներուն վրայ , ուրիշներուն հար-
ցընելով կամ քեզմէ մտածելով ինչ
բան է աս , ինչպէս կ'ըլլուի , ինչ բանի
կու գայ :

Վէմն օր կը տեսնես ապակին որ օդին
դէմ կը դնէ և լսու կ'ընդունի , և լմե-
րես բնաւ փոյթ չես ըրած գիտնալու
թէ ինչպէս կ'ըլլայ : Հարցուցեր ես մէ-
կու մը թէ հայլին ինչպէս կը շինեն ,
ինչպէս փայտի կտոր մը շարժելով՝ ջու-
րը ջրհանէն կ'ելլէ ու կը վազէ . գիտես
թէ ինչ բանէ շինուած է փեղսյրդ՝
ինչպէս կը բանին շապկիդ կտաւն ու
բաձկոնիդ ասրապը² . ինչպէս կաշին կո-
կելով կօշիկ կը ձեւացընեն . ինչպէս կը
շինեն կերակուրիդ սկաւառակն , զքեզ
լուսաւորող ձրագը :

Ո՛հ . առ ծիւած բաները բարբինն աւ
գիտէ , ջուհանն աւ գիտէ , հաշուիտինն աւ
գիտէ :

Եւս առաւել գէշ որ անոնք գիտեն
ու զու տգէտ ես . մանաւանդ որ դիւ-
րութիւն ալ ունիս գիտնալու , առանց
ուրիշ աշխատութեան բայց եթէ դար-
բնին , ջուհակին , կօշկակարին երթա-
լով ու գիտելով : Վաս հացն ալ զոր կը
կրծես , ինչ բան է , ինչպէս կ'ըլլայ :

1. ՏԱՅ. Ըափգա.

2. ՏԱՅ. Ապա .

Ի՞նչ բան է . հայ է . ալեւրէ շինուած
հայ է :

Հոս կը լմբննայ քուկին իմաստու-
թիւնդ . բայց գիտե՞ս այն երկայն գոր-
ծողութիւնը որով ցորենի հատ մը հաց
կ'ըլլայ . չե՞ս խպնիր . կ'ուզե՞ս որ քեզի
սորվեցընեմ:

Յորենը մեր աշխարհքներուն բնա-
կան բերքը չէ , անոր համար մեծ խը-
նամք կը պահանջէ և բարեխառն կիբ-
մաներու տակ կը հասնի . ցուրտ տե-
ղուանք հաճար և լազուա ¹ միայն ա-
ռաջ կու գան : Եշրեք հարիւր տարի մը
կայ թերես որ լազուտի սովորութիւնը
Ամերիկայէն կամ Ասիայէն մեր մէջն
ալ մտաւ ու խեղձ գեղացւոց համար
խիստ մեծ ապրուստ մը եղաւ , որոնց
գլխաւոր արուեստն է այս արմտիքս լաւ
կերպով մշակելը : Գետինը կը հերկեն ,
կը փորեն , աղբով կը պարարտացընեն ,
ու վերջը հատերը կը ցանեն , որոնցմէ
իւրաքանչիւրն ըստ երկրին քաջաբերու-
թեանն և լաւ մշակուած ըլլալուն ու ե-
ղանակին ալ օգնութենէն՝ պատշաճ
ժամանակին քիչ կամ շատ հասկեր կու
տան , առաւել կամ նուազ հատերով :

Յորենն հոկտեմբերի կը ցանեն , զոր
յունիսի արեն եփելէն վերջը , կը հնձեն
մանգաղներով , որայ կը կապեն , կալին
վրայ թոպոլոցներով ² կը ծեծեն , կը
զատեն պարուտակէն ու յարդէն , վեր-
ջը կ'երնեն ու կը մաղեն ու կը դնեն
համբարներու մէջ ջանալով զով պա-
հել : Վ'վ որ աւելի կը ժողվէ՝ կը ծախսէ
և ստակ կը շահի , որով ուրիշ հարկա-
ւոր բաներ կը գնէ . իսկ երբ ուզէ ցորե-
նը գործածել՝ ջաղացք կը տանի :

Պաղացքն անիւ մընէ , որուն թիակ-
ները հաստատուած են առանցքի մը
վրայ , և այս առանցքն է գերան մը մէկ
կողմէն ջաղացքին յենարաններուն կը ու-

1. Տրապիզոնի հայ մշակները մեր ՆԳԻՊՊԱՐԵՒՆ-
ՀԱՍՏԻ այս անունը կու տան :

2. Ծանօթ է ամենուն որ հայաստանցիք և
ընդհանուր Արևելիք ցորենը կամնասայլով կը
ծեծեն . իսկ Եւրոպայի մշակները գաւաղաններով ,
որոնց հայերէն կրնանք ըսել թագուց , թէպէտ աս
բառին նախնական նշանակութիւնն ուրիշ է : Իտ.
Coreggiate . Գլ. Fléau :

թընած , անանկ որ ջուրին վազելովը
կարենայ դառնալ . Ի՞սանցքին այն մա-
սին , որ ջաղացքին մէջ կը մտնէ , միա-
ցած է ատամնաւոր անիւ մը , որ ջրէն
զարձած անուին պէս պտըտելով , ու-
րիշ անուի մը ակուաներուն մէջ կը
մտնայ որ հորիզոնական ձեռվ կեցած
է : Այս երրորդ անիւն երկանը կը դար-
ձնէ , որն որ ուրիշ հաստատուն քարի
մը վրայ գառնալով կը փշրէ դոխէն կամ
ողունէն ³ ինկած հատերն , որոնք ալիւր
ըլլալով կրիչակին մէջ կ'իյնան :

Որովհետեւ այս ալիւրը խառնուած է
ցորենին փեճեկովն որ թեփ կ'ըսուի ,
կրիչակին ծայրը ցանցառ շարէ խողո-
վակ մը կայ , ուսկից փոշիացեալ հատը
անցնելով ու երկանին դառնալէն շար-
ժելով , ալիւրը մաղուած կը թափի և
թեփն յատակը կ'երթայ :

Ալիւրը կը շաղուեն , և հաց ընելու
համար փուռը կը տանին : Եշրկայն ա-
տեն հացը՝ ջրոյ և ալեր զանգուած մըն
էր զոր ինչպէս որ կու գար կ'եփէին .
ինչուան հիմա ալ Խաճկաց և Արաբ-
ներուն հացը ուրիշ բան չէ բայց եթէ
աս տեսակ զանգուած մը , որն որ տաք-
ցուցած քարի վրայ և կամ տաք մոխրի
մէջ կ'եփէն ⁴ : Իսկ մեր սովորութիւնն
է ալիւրին և ջրին մէջ աղ դնել ու տաշ-
տին մէջ աղէկ զետեղել , որպէս զի մէ-
ջը ող խառնուելով աւելի կակուզ ըլ-
լայ . և այս է աղէկ հաց ունենալու միակ
կերպը : Այս պատճառաւ մէջը քիչ մը
խմօր կը դնեն , որ թթուած զանգուա-
ծի կտոր մըն է , և նոր զանգուածին
հետ խառնուելով կ'ուուեցընէ ու կը թթ-
թուեցընէ բովանդակ զանգուածը , որով
հացը աւելի թեթև , ախորժահամ ու
զիւրամարս կ'ըլլայ : Եւ այսպէս կէս ս
ժամ ամսուր և ժամ մը ձմեռը կը թո-
ղուն հայսը տաշտին մէջ վրան դաս-

3. Դոին զոր տեղ տեղ կ'անուանեն Ողուն՝ քա-
ռանկիւնի փայտեայ աման մըն է , ուսկից ցորենը
ջաղացքին վրայ կը թափի ալիւր ըլլալու համար :
Իտ . Tramoggia . Գլ . Trémitie . Իսկ կրիչակն է այն
խողովակածն անօթն՝ ուր մաղելիք ալիւրը կը վա-
զէ դոխէն :

4. Հեղինակին ըսածը Բիգէ համար հասկընա-
լու է :

ոռակով¹ ծածկած որպէս զի խմբի , վերջն ալ հացի և նկանի ձև կու տան ու տաք և մաքուր փռան մէջ կ'եփեն :

Ո՞շափ աշխատութիւն կ'ուզէ կերած հացդ . քանի հոգի աս բանիս համար քըրտներ հոգներ են . և դու առանց արդեանց յոյս ունին զայն ձեռք ձգելու :

Կ'եղացիներ կան որոնք լազուտէ այն պիսի խոշոր հացեր կը շաղուեն , որ չեն եփուիր , ու քանի մը օրէն կը թթուին ու կը մքլուտին , և ուսկից շատ հիւանդութիւններ առաջ կու գան : Երբ բժիշկն կամ ժողովրդապետը և կամ ուրիշ գիտցող մը ըսէ որ այս կամ ան բանը գէշ կ'ընէ , պարտաւորեալ ենք 'ի խղճէ իրենց հնազանդելու . և իրստ պարսաւելի է այն խնայողներուն ըրածն որոնք կը յամառին այդ խոշոր հացերը գործածել թէպէտ ըսուած է իրենց որ առողջութեան վնասակար են :

Ուրեմն տես , ազնիւ պատանեակ , որ միթէ ամօթ չէ այսպիսի սովորական բան մը չփիտնալը . ես դիտմամբ այս դիւրին օրինակս ընտրեցի , որպէս զի հետաքրքրութիւնդ արթըննայ ազքիդ տակն եղած բաները գիտցողի մը հարցնելու : Աւ դեռ ո՞չչափ բաներ ալ կան , որ ըստ ինքեան հետաքրքրութիւն պէտք է ընես գիտնալու համար : Ի՞նչպէս խղունջին պատեանը կը մեծնայ . ի՞նչպէս մէկ սերման հատէ մը որդ կը ծնանի , որ վերջը բժոժին մէջ փակուելով թիթեռն կը ձևանայ . ուր կը ձմերեն ձանձերն , մըջիւններն և թըռչունները . ուսկից է փոսուռայներուն կամ կածուիկներուն լցուր . ի՞նչպէս մեղուները մեղը կը շինեն . ի՞նչու անձրեւլն առաջ հոտերն ու ձայները սասատիկ կ'ըլլան , ծիծառները կը սկըսին թուշտիլ ու կարիձներն ալ կ'ելլան պտըտելու :

Ի՞ս և ասոնց նման ուրիշ բաներ հարցնելու մի քաշուիր . երբ հասակէդ վեր կամ քեզի պատշաճ ըլլան գիտնալու , կարժապետդ ու ծնողեդ քեզի կ'ըսեն . Որդի , դէռ մադղալ ես . հիմու-հիմ լուսական բառ՝ որ կը նշանակէ խմբի աշխին վրայ փռուած լաթը :

Հինար տեղի այդ բանը մէնիւլ . ջանէ ըբէ սորվէ ու կամաց կամաց էր գիտնաս : Վեզի ասանկ որ ըսելու ըլլան , համոզուած պիտի հաւատաս որ աղէկութեգ համար կ'ընեն , և հետաքրքրութիդ յարմար ատենին կը պահէս : Խակ թէ որ յետոյ բացատրեն , ամէն որ մէյմէկ բան կը սորվիս , և կ'իմանաս թէ ուսմունքն ինչ գեղեցիկ բան է , որ այսչափ օգտակար ու հաճյական տեղեկութիւններով զքեզ կը զարդարէ :

Կը շարունակուի :

Դիցաբանորիւն մեղուաց :

Կախնիք այս օգտակար միջատին վրայ խել մը առասպելներ հնարած եին . բայց աւելի զարմանալի է իրենց մեղուին ձարտարութեանը և կրած զանազան փոփոխութեցը վրայօք ունեցած մանրամասն տեղեկութիւններն : Իս բանիս վրայ խօսող մատենագիրք , մեղուաց վրայ պարապողներուն անգուլ ջանիցն ու երկայնմտութեանը նկատմամբ անհաւատալի բաներ կը պատմեն : Ուրիս տոմաքոս վաթսուն տարի աշխատեր է , և լինսկոս՝ անտառներու մէջ քաշուեր է , որպէս զի զանոնք իրենց ազատ վիճակին մէջ դիտէ : Ույս երկու իմաստասէրներն ըստ Պլինիոսի՝ մեղուաց ընութեան վրայ զրեցին . և կ'ըսեն թէ մարդիկ անոնցմէ սորվեր են բանի հետ ըլլալ և իրենց աշխատութիւններէն օգուտ քաղել :

Ուրիստոտէլ երկայն ատեն անոնց վրայ զննութիւններ ըրաւ , զորոնք վերջը Ա իրգիլիոս քերդողական նկարագրութեամբք զարդարեց : Խակ Պլինիոս զանոնք կրկնելով և իր ընդարձակ երկասիրութեանը մէջ անցրնելով , անոնց վրայ վսեմութեան և ձշմարտութե այն կնիքն տպաւորեց՝ որ բնական պատմութեան միայն կը պատշաճի : Այս անկէ ետև անհիմն սեպուեցաւ այն կարծիքը թէ մեղուներն հրոքոսի բնակիչքը բըռնադատած ըլլան՝ իրենց հայրենիքը